

Ա Կ Ն Ա Ր Կ Մ Ը

# ՎԻԵՆՆԱԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ

ՀԱՐԻՔՐԱՄԵԱՅ ԳՈՐԾՈՒՆԷՌԻԹԵԱՆ ՎՐԱՅ

1811—1911



Իննսական Մխիթարեան Միաբանութիւնն իւր առջին հիմնադիրը կը ծանցուց ՄԻՄԻԹԱՐ ԱՐԱԱՅ ՍԵՐԱՍՏԱՑՈՒՆ: Երանաշորհ Հայր Յնած է Սեբաստիա (1676, Փետր. 7), համեստ ընտանիքէ մը. Հօր անունն էր Պետրոս եւ Սորը՝ Շահրիստան: Մանուկ, այս էր իւր մկրտութեան անունը, մատաղ հասակէն կը սիրէ եկեղեցական վեճակն եւ կը մտնէ տեղոյն Ս. Թաշ վանքը (1691), ուր քիչ ետքը կը ձեռնադրուի սարկաւազ՝ ընդունելով անուն՝ Մխիթար, որուն նշանա-

կու ի իւնը ապա պիտի հասկըցուէր:

Հոն կը նուիրուի եկեղեցական գիտութեանց, որչափ միջավայրը թոյլ կու տար իրեն: Զգարով իւր մէջ առաւել եռանդ՝ յառաջադէմ զարգանալու՝ կը փնտռէ ուսուցիչներ, բայց տեղական վարդապետներն եւ եպիսկոպոսները չեն կրնար գոհացընել իր անչափ ծարաւը. եւ ուսումնատենչ երիտասարդը կը հարկադրուի դիմել օտարութեան Էջմիածին, Սեւան, յուսարով գտնել հոն իմաստնագոյն առաջնորդներ: Մինչ մարդկօրէն յուսոյ աստղը մթաղմած կը տեսնէր իւր առջեւ, ահա ի Սեւան կ'ընդունի Աստուածամօր հոգեկան խրախոյսը, որ կը խոստանայ իւր քայլերուն առջեւ պայծառ յաջողութիւն՝:

1. Կ'աւանդուի թէ ի Սեւան մինչ յուսակաւոր Մխիթար Աստուածամօր պատկերի մ'առջեւ երկնային օգնութիւն կը ինքրէր, ի տեսեան կ'երեւոյ Տիրամայրն, որ կ'ուզէ Մխիթարոյ խօսքերս. ԶԻՆՁ ԻՆԴՐԵՍ. որուն սքանչնշած պատմին կը պատահանէ՝ ԶԱՅՆ, ԶՈՐ ԳՈՒԻ ՎԱՄԻՍ, եւ Տիրամայրն ԵՂԻՑԻ ըսելով կ'աներեւութանայ: Այն պատկերը, որուն առջեւ հեղած է Մխիթար իւր ինչները, կը ներկայացընէ Աստուածածնի պատկերս (տես էջ 2), որ ըւստանկարուած է բնագրի վրայէն:

Այս երկարժամանակեայ ուղեորութեան առթիւ կը մտնէ ի մերձուստ յարաբերութեան մէջ լատին եկեղեցականաց՝ մասնաւորապէս Յիսուսեան կրօնաւորաց հետ, որոնք կը ծանօթացընեն իրեն Եւրոպան եւ նախորդիկ հաւատքը. ուսկից Միխիթար կը յղանայ նոր միտք մը՝ անցնիլ Եւրոպա: Բայց կը կասեցընեն իւր քայլերն անյա-



ԱՍՏՈՒԱԾԱՄՕՐ ՆՎԱՐԸ Ի ՍԵՏԱՆ

ջող պարագաներ, եւ նա ինք զինքը կրկին Սեբաստիա կը գտնէ, ուր Ս. Դաւ Վանքը կը ձեռնադրուի տեղւոյն Կարապետ եպիսկոպոսէն քահանայ (17 Մայ. 1696) եւ քիչ ետքը կ'ընդունի վարդապետութեան աստիճանը:

Այնուհետեւ կը սկսի քարոզել ուղղափառ հաւատքը եւ դասախօսել տեղական դպրոցներու մէջ: Այսպէսով կ'ամփոփէ շուրջ համակիրներ, որոնցմէ ոմանք կը հետեւին իսկ իր քայլերուն: Այս պարագան կը ծնանի իր մէջ գեղեցիկ խոր-

հուրդ մը՝ բանալ հայ հողին վրայ վանք մը, եւ հաւաքական ուժով վաստակիլ ազգին լուսաւորութեան համար: Բայց առ այս ոչ միայն չէ գտներ իրեն ո եւ է աջակցութիւն, այլ եւ կը տեսնէ առջեւը բազմաթիւ խղճողներ:

1700—1701 ի Կ.Պոլիս սաստիկ հալածանք յարուցուած էր կաթողիկէ հայերու դէմ Ծփբոմ Ղափանցի եւ Աւետիք Եւդոկիացի պատրիարքներէն: Մխիթար, որ նոյն ժամանակները իւր ծրագրին յաջողութեան համար Կ.Պոլիս եկած էր ձեռնառուներ գտնելու, կրկին յուսալուսը կը տեսնէ ինք զինք, բայց չէ հրաժարիր իւր առաջարկածէն: Յետ այլ եւ այլ փորձերու՝ կորոշէ եւրոպական հողի վրայ իրազործել զայն, ուր ապահովութեան մէջ կարելի ըլլայ պատրաստել մշակներ հայրենի անմշակ հողին համար:

Այս ծրագիրը կը յայտնէ իր աշակերտաց ժողովոյն մէջ, որոնց թիւը տասնի հասած էր արգէն: Ամէնուն միաձայն հաւանութեամբ յարմարագոյն վայր կը յայտարարուի Մորէայի Մեթոն քաղաքը, որ նոյն ատեն Վենետական իշխանութեան ներքեւ կը գտնուէր: Մի եւ նոյն ժամանակ բոլոր ներկաները միաբան կուտան նուիրուիլ ամբողջապէս Աստուծոյ ծառայութեան եւ Աստուածամօր յարգութեան՝ կրօնադրական երեք ուխտերով, կրեով իրենց անուան կից տիտղոս՝ «Որդեգիր Կուսի, Վարդապետ Ապաշխարութեան», որ այնուհետեւ նորահաստատ Միաբանութեան կնքոյն նշանաբանը կ'ըլլայ:



Այս եղանակաւ կ'ըլլայ Մխիթարեան Միաբանութեան սկզբնաւորութիւնն ի Կ.Պոլիս, 8 Սեպտեմբեր 1701, Ս. Աստուածածնի ծննդեան տօնին: Այս օրն ի յիշատակ անմոռաց, մինչեւ ցայսօր միշտ փառաւորութեամբ տօնած է Միաբանութիւնը՝ ի Վենետիկ եւ ի Վիեննա:

Բիւ ետքը կը փոխարդուի Միաբանութիւնը Մորէա, ուր Մեթոնի մէջ կը հիմնուի վանք մը (1706) եւ եկեղեցի սը Ս. Անտոնի նուիրուած: Ապա Կղեմէս ԺԱ Բահանայապետի առաջարկութեամբ Մխիթար իր հիմնարկութեան կ'ընտրէ Ս. Բե. ներկիտոսի կանոնները:

Բայց կարճատեւ կ'ըլլայ նորահաստատ հիմնարկութեանս գոյութիւնն ի Մեթոն: 1715ին Տաճկաց եւ Վենետացոց միջեւ ծագած պատերազմին հետեւութեամբ կը ստիպուի Մխիթար թողուլ նորակառոյց շէնքը եւ իրեն ապաւէն փնտուել Դոժերու քաղաքը:

Յետ երկար աշխատութեանց՝ կը յաջողի Մխիթարայ 1717 Սեպտ. 8ին Վենետիկի մերձակայ Սուրբ Ղազար կղզեակն ընդունիլ ի բնակութիւն: Հոն վաղուց լքեալ հիւանդանոցի մ'աւերակներու վրայ կը կանգնէ վանք մը եւ եկեղեցի, որ մինչեւ օրս կը պահպանէ իւր գոյութիւնը:

Հոս կ'ամփոփէ Մխիթար իւր բոլոր աշակերտները, որոնք զինքը ցկեանս Բէքա-հայք կ'ընտրեն իրենց: Այս պաշտօնը կը վարէ Մխիթար զրեթէ 30 տարի մեծ աշալըրջութեամբ եւ անխոնջ գործունէութեամբ: 1749 Ապր. 27ին կ'աւանդէ ի 8էր իւր մեծանձն ոգին, թողուով Միաբանութեան 41 ուխտեալ քահանայ, 13 աշխատաւոր եղբայր եւ իւր անմահ արդիւնքը:

Մխիթարայ մահունէն տարի մ'ետքը ընդհանուր Ժողովով (6 Ապր. 1750) կ'ընտրուի Միաբանութեան ընդհ. Արքայ՝ Հ. Ստեփանոս Վ. Միլքոնեան:

Միլքոնեան իր ընտրութենէն քիչ ետքը ձեռնամուխ կ'ըլլայ երանաշնորհ Հիմնադրին սահմանած կարգեր փոփոխել, սակայն իւր այս նորաձեւութիւններով յառաջ կը բերէ երիցագոյն միանձանց մէջ զժգոհութիւն: Ծօթը տարի կը հետապնդէ ի զուր իւր կազմած Սահմանադրութիւնը հոռոմ հաստատել տալ, մինչեւ որ որ աւուրածող զժգոհութիւնը կը ստիպէ միաբանները՝ ընդհանուր Ժողով մը գումարել: 1772 Մայիս 25ին կը բացուի ժողովը, ուր կը հրաւիրուի նաեւ Արքայսրբը (տակաւին չհաստատուած Հռոմէն) եւ կը խնդրուի վերահաստատութիւն եւ պահպանութիւն հին սահմանադրութեան, բայց որովհետեւ կարելի չ'ըլլար համաձայնութիւն մը գոյացնել, Միլքոնեան վար կառնուի եւ կ'որոշուի նոր Արքայի ընտրութեան ձեռնարկել, բայց դեռ նոր նիստը չբացուած՝ Միլքոնեան կը դիմէ արտաքին ուժի եւ քաղաքին Արքեպիսկոպոսի միջամտութեան, կը փորձէ զինուորական զորութեամբ ստիպել իւր հպատակներն ի հնազանդութիւն իւր կամայ:

Երկու Միաբաններ — Հ. Աստուածատուր Վ. Բարիկեան եւ Հ. Մինաս Վ. Գասպարեան — որոնք ժողովոյն որոշմանց վրայ հաստատուն կը մնան, զինուորական ուղեկից գնդով արտասահման կը հանուին: Ասոնք կը յաջողին Տրիեստ ցամաք ելել: Սակայն ի Ս. Ղազար այսու խաղաղութիւնը չի վերահաստատուիր, երկու միաբաններու կրած անցքը տեսնելով Միլիթարայ դեռ կենդանի աշակերտներն եւ ուրիշ միաբաններ, ինքնակամ կը հետեւին պարտեպնետուն՝ Կ. Պոլիս երթալու պատրուակաւ ի Տրիեստ ցամաք ելելով:

1773 Մայիս 19ին կը հաւաքուին ի մի, երբ կը յիշեն երիցագոյններէն ոմանք թէ Միլիթարայ ծրագրին մէջ կար Տրիեստ վանատուն մը բանալ, եւ կ'որոշեն միաբան այս միտքը իրագործել: Առ այս նաեւ Տրիեստի եպիսկոպոսն եւ քաղաքապետութիւնը կը շնորհեն իրենց ամէն զիւրութիւն:

Երբ այս ամէն անցքերու համբաւն կը լսեն Առաքելութեան մէջ գտնուող միաբանները, Պոլիս հաստատուած չորս ծերագոյն միաբաններու առաջնորդութեամբ իրենք զերենք կը հրատարակեն Տրիեստեանց համակարծիք եւ անդամ նոյն վանատան, այսպէս իրենց հետ կը միաբանի Եղեաթեթուպոլայ (Պաշպարով) ամբողջ առաքելութիւնը: Ասով Տրիեստեան միաբանից թիւը կ'աճի 19 քահանայի, իսկ Վենետիկի տան անդամ կը մնան 10 տեղական, եւ 3 Արեւելք գտնուող քահանաներ՝ ընդ ամէնը 13:

Տրիեստեան Միաբանք կ'որոշեն այժմ առաջին անգամ՝ կոչուիլ պաշտօնապէս ՄՈՒԹԱՐԵԱՆ յանուն երանաշնորհ Հիմնադրին, մինչ յառաջագոյն սովոր էին անուանուիլ՝ Անդոնեան կամ Լայ կրօնաւորներ:

Արագ կը սկսի ծաղկիլ Միաբանութիւնը: Աւելի հովանաւորութիւն ունենալու համար՝ Միաբանք կը դիմեն նաեւ Աւստրիական արքունիքը, երբ պետութեան վարչութիւնը կը գտնուէր Մարիա Թերեզիա իմաստուն կայսրուհոյն ձեռքը:

Կայսրուհին Մարիա Թերեզիա լաւ կը վերաբերուի դէպ ի Միլիթարեան Հայրերը: Կը խոստանայ իրենց մեծամեծ աւանանշորհուհներ, եւ 1775, Մայ. 30ին կու տայ 53 յօդուածներէ բաղկացած Արտօնագիր մը, ուր Միլիթարեան Միաբանութիւնը իրրեւ կրօնական կարգ նաեւ քաղաքականօրէն կը ճանչցուէր, կը տրուէր անոր յատուկ երկրարածին մը, հանդերձ թոյլտուութեամբ՝ կառուցանելու անոր վրայ Վանք, Ժողովրդապիտական եկեղեցի (Հայոց եւ Արեւելեան ազգաց համար),

Տպարան մը եւ Դպրոց, եւ տեղացի Հայերուն Հիտ հայկական համայնէի մը կազմել, որուն միեւնոյն ժամանակ շատ մը վաճառականական եւ քաղաքացիական իրաւունքներ կը շնորհուէին: Այս Արտօնագրի Հիման վրայ Մխիթարեան Միաբանք կը նկատուէին նաև Աւստրիական հպատակ, եւ կը ստանային լիուրի ազատութիւն ներքին գործոց վարչութեան եւ դիրութիւններ Արեւելքի հետ յարաբերութեան համար<sup>1</sup>:

Օրոյացած այսպիսի առանձնաշնորհու մնկրով սկսաւ Միաբանութիւնն իւր գործունէութիւնը՝ աշակերտներ կրթելով, Տպարանի միջոցաւ, կրթիչ եւ ուսումնական գրքեր հրատարակելով եւ առաքելութեամբ յԱրեւելք:

Այն տարին, երբ Մխիթարեան Միաբանութիւնը կը հաստատուէր ի Տրիեստ, Յիսուսեան ընկերութիւնը կը բարձուէր:

Ընկերութեան անշարժ կայուածներն յարբունիս գրաւուեցան: Մարիա Թերեզայի Մխիթարեանց տուած Արտօնագրին համաձայն այս սոսացուածքները կրնային գնել Մխիթարեանք. եւ արդեամբք ալ գնեցին մեծ մաս մը: Բայց ասոնք Միաբանութեան համար մեծ զգախտութիւն եղան, այնու որ պարտքի տակ ինկան, եւ ստիպուեցան նոյն իսկ օրպահակ հացին վրայ մտածել. որուն հետեւութեամբ քանի մ'անձինք հեռացան Միաբանութենէն եւ ուրիշներ Վենետիկ վերադարձան:


Տրիեստեան Միաբանք որչափ ալ բաժնուած էին Վենետիկէն եւ Մարիա Թերեզայի արտօնագրին հիման վրայ պետութեան առջեւ բոլորովն ուրոյն Միաբանութիւն մը կը նկատուէին, սակայն իրենց ղիտաւորութիւնն ի սկզբանէ անտէ՛ր գատ Միաբանութիւն մը կազմել չէր: Իրենց նպատակ ունէին Մեղքոնեանի մաս հուրնէն ետքը միաձայն հաւանութեամբ երկու կողման՝ ընտրել նոր Արքայ մը եւ միանալ: Այս վախճանաւ ալ ի սկզբան ժամանակ մը (1773—1803) կառավարուեցան Պոլսոյ չորս երիցագոյն վարդապետներէն, Տրիեստի մէջ իբր տեղական Մեծաւոր վարդապետ մ'ունենալով, որուն ընտրութիւնն երեք տարի անգամ մը կը կատարուէր եւ պետութեան առջեւ Միաբանութեան ներկայացուցիչն էր: Այս դրութեամբ ընկանաբար յաճախակի փոփոխութեան կենթարկուէր Միաբանութեան գլուխն եւ գործերն կաղ ի կաղ կ'ընթացային: Բայց 1799, Հոկտ. 4ին, երբ վախճանեցաւ Մեղքոնեան եւ ընտրուելով ընդհ. Արքայ՝ Ստեփանոս Ազոնց, երկու կողման մէջ՝ հակառակ քանի մը փորձերու, կարելի չեղաւ համաձայնութիւն յառաջ բերել, Տրիեստեան Հարք 1803, Սոյիս 3ին ընդհանուր ժողովի մէջ որոշեցին ուրոյն ընդհանրական Արքայ մ'ընտրել, եւ ընտրուեցաւ Հ. ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ ԲԱՒԻԿԵԱՆ (Թն. ի Ջուղայ, 5 Աւգ. 1738), որ իբրեւ երիցագոյն երկար ժամանակ առաջնորդ եղած էր եւ երեք տարի յառաջ Պրոպագանդայէն տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Էջմիածնի անուանուած, Պիոս Է. էն հաստատուած եւ 1800, Յունիս 8ին օծուած էր: Ասով Տրիեստեան Միաբանութեան անուամբ՝ վերջնականապէս գատ Միաբանութիւն մը կազմուեցաւ, եւ իբրեւ այնպիսի ճանչուեցաւ թէ՛ Ս. Աթոռէն եւ թէ՛ Աւստրիական կառավարութեանէն:

Բարկիեան նոր ուժով իրեն գործ ըրաւ նախ Միաբանութեան դրամական վիճակն բարելարգել, մանաւանդ որ պարտատէրներն օր աւուր իրենց հաշիւն հաստուցանել կը ստիպէին: Բայց այս չի յաջողի իրեն շուտ ի գլուխ հանել, մինչեւ 1810ի քաղաքական փոփոխութիւնը:

<sup>1</sup> Հրովարտակն աղբիւրական Թարգմանութիւնը ամս ՀԱՆԴ. ԱՄՍ. 1889, էջ 92 - 94:

Այս տարին զժբախտ տարի մ'եր Աւստրիայի համար: Պրեսբուրգի խաղաղութեամբ (1805) Տրիեստ կը տրուէր Նապոլէոն Ա.ի, որ զայն կը միացընէ Իլլիրիայի նորահաստատ թագաւորութեան, որուն հրամանատար կը կարգուի Մարմոն (Marmont) մարշալ:

Զաղաքական հանգամանքներու այս յանկարծական փոփոխութիւնը աւելի կը գժուարացընեն Միխիթարեանց արդէն զժնդակ դրութիւնը, մանաւանդ այնու որ նոր



Գ Յ Ր . Ա Ս Տ Ո Ւ Մ Փ Ա Տ Ո Ւ Ր Բ Ա Մ Ի Վ Յ Ա Ն  
Արքեպիսկոպոս եւ ընդի. Աբրահամյը

իշխանութիւնը վանականութեան հակառակ քաղաքականութիւն մ'ունէր: Տրիեստեան Հաբսբուրգեան աւստրիական հպատակ նոր նուաճողէն չէին կրնար յուսալ բարեացակամ վերաբերութիւն, եւ այն այնպիսի խառնակ ժամանակ մը, երբ իրենց հակառակորդներն եւ նախանձորդներն ամէն քար կը շարժէին Միսթրանութեան քայքայման համար: Ս. Ղազարու հարբ՝ իբրեւ օսմանեան հպատակ, եւ վանական հաստատութիւնն՝ իբրեւ «Հայկական Ակադեմիայ», գտան Նապոլէոնի գժութիւնը եւ ինչպուեցան: Ո սկզբան նաեւ Տրիեստեան Միխիթարեանց յաւ աջօք նկատուեցան:

Բայց Մարմնն ունին դնելով Հակաափորդաց անվերջ զբարտաութեանց, Դէվալ (Deval) գործակալի ձեռքով Հակառակ գործից Մխիթարեանց: Դէվալ, որ Կ.Պոլսոյ Հայ կաթողիկէից մօտ գտնուած Տրիեստի Միաբանութեան պարտաթղթերն ի մի հաւաքած էր, իբրև լէ Միաբանութիւնը սնանկացած ըլլար, ածուրդի հանեց Միաբանութեան անշարժ կայուածներն եւ ոչինչ գնով մը օտարացուց (1809—10):

Բարիկեան տեսնելով որ Դէվալ նաև վանքին եւ եկեղեցւոյն ձեռք պիտի երկնցընէ, կ'որոշէ բողոքել ուղղակի Նապոլէոնի: Այս նպատակաւ առած հետը քահանայ մը կ'երթայ Միլան, ուր կը գտնէ փոխարքայն՝ Եւգենիոս, որ սիրով կը լսէ զինքը եւ կը խոստանայ ամէն օգնութիւն: Բայց Եւգենիոսի եւ Նապոլէոնի միջեւ ծագած զգտութիւնք առ ժամն կը կասեցընեն գործարքութիւնը: Բարիկեան ճամբու վրայ էր, երբ նոյն միջոցին Մարմնն մարշալէն կը հասնի Եւգենիոսի թուղթ մը, որուն Համաձայն Բարիկեան Տրիեստ պիտի դառնար եւ անկէ նաև նստած պիտի մեկնէր Արեւելք. չկարենայով անգոր ընել հրամանը, Եւգենիոս խորհուրդ կու տայ, ելել իւր նահանգէն, եւ Բարիկեան իբրև Աւստրիական հպատակ քայլերը կ'ուղղէ Վիեննա, ուր ի մեծ զարմանս կը գտնէ Միաբանութեան ընդհ. Գործակալը՝ Հ. Արիստակէս Ազարեան: Ազարեան եկած էր կայսեր օգնութիւնը խնդրելու, եթէ Միաբանութիւնը Վիեննա փոխադրուի:

Վիեննայի իշխանաշուք Արքեպիսկոպոսը (Fürsterzbischof), Գրաֆ Հոէնվալտտ (Hohenwart), որ իբրև Տրիեստի երբեմնի եպիսկոպոս անձնապէս կը ճանչնար զԲարիկեան եւ Մխիթարեան Միաբանութիւնը, ճշմարիտ հայրական ընդունելութիւն ցոյց տուաւ իրենց: Ծպիսկոպոսիս եւ սեղանաւոր (Wiener Bankier) Սմիլոմբերի նպատաւորութեամբ, որոնք օրապահիկ հացին կարօտ Մխիթարեանց ձեռնառու եղան յամենայնի, երեք Մխիթարեանք քաղաքին Սերվիտ կոչուած կրօնաւորաց քով առժամանակեայ բնակութիւն ընդունեցան. բաց աստի թոյլ տրուեցաւ իրենց Ս. Ստեփանոս Մայր Եկեղեցին օրըստօրէ պատարագել: Ասոնց միջնորդութեամբ ծանօթացան նաև Հոբեւոր իրաց պետական Խորհրդական Փօն Լորենցի եւ Միացեալ արքունի գանձուէն Խորհրդական Գրուբերի հետ:

Այսպէս կը սպասէին Կայսեր դարձին, որ նոյն ատեն ճանապարհորդութեան վրայ էր:

Մինչ այս մինչ այն՝ Մխիթարեանց Վանքն ու Եկեղեցին ի Տրիեստ կը յափըռտակուին, ինչքերն ու ստացուածքներն ածուրդի կը հանուին, նոյն իսկ եկեղեցական սնօթները շին խնայուիր. միաբանք կը ստիպուին աշխարհական քահանայ դառնալ եւ իբրև աւստրիական հպատակ եւ կարօտ հացի կը հաշածուին քաղաքէն — Արեւելք կամ Հունգարիա (1810, Սեպտեմբեր-Հոկտեմբեր): Այսպէս որ այլ եւս ի Տրիեստ վանքը կրկին ձեռք բերելու յոյսը կը մարի բոլորովին:

Միաբաններէն չորսը հետոտու Վիեննա կ'ուղևորին: Չիլի քաղաքագիւղը կը պատահին Կայսեր՝ Փրանկիսկոս Ա.ի եւ կը խնդրեն նորին Վեհափառութեան օգնութիւնը. Կայսրը կը խրատուէ, եւ կը յանձնէ որ երթան Գրաց եւ սպասեն հոն

<sup>1</sup> Ե. Բորէ 1837ին քննելով ի Տրիեստ Պաշտօնարանի վաւերագրներու վրայէն Մխիթարեանց եղած այս անաղագս վարմունքը՝ Վասին գինը կը գնէ 1,000,000 Փր. Հնաշուելով Մասնաւորաբանի եւ այլ շարժական իրաց կորուստը: Գիււանք, Գրատան եւ այլ շարժական իրաց մէկ մասը կը յաղդի Միաբանութեան ծածկել արեւիմասց քով եւ ապա Վիեննա փոխադրել:

իրեն: Թիչ վերջը կը հասնի Կայսրը Գրաց, եւ սիրալիր ընդունելով պանդուխտ Մխիթարեանները՝ կը յայտնէ որ մինչեւ իւր Վիեննա հասնիլը մնան Գրաց, եւ կը յանձնէ զանոնք քաղաքին հսկակապոսին, որ թագաւորական ծախիւք խնամէ զանոնք:

Մեր կայսրը Վիեննա կը ժամանէ, անձամբ տեղեկութիւն կը հարցնէ Մխիթարեանք մասին. նոյն միջոցին կը յանձնուի Կայսրը ձեռքը Արքայնորդը արեւազիրը, զոր կ'ընդունի սիրով եւ կը խոստանայ իւր կողմանէ ամէն օգնութիւն: Ուրի՞նչ օր ետքը Ֆրան Լորենց խորհրդականը կը շնորհաւորէ Հ. Ազարեանի՝ իրաց յաջողութիւնը եւ կը խաւրէ Արքեպիսկոպոսին: Սա նոյնպէս կը շնորհաւորէ իրաց յաջող ելքը:

Հ. Բարիկեան իւր խնդրագրին մէջ յայտնած էր արդէն, թէ Մխիթարեան Հարք առանց բեռ ըլլալու Տէրութեան, իրենց սեպհական քրտինքով (Վիեննա Տպարանի մը հասոյթով, Արեւելք իրենց դպրոցներու վաստակով) պիտի ջանան հոգալ իրենց օրապահչիւր: Այս պայմանը մասնաւորապէս յաջողութիւն տուաւ իրաց ժամանակ մը, երբ թոյլ չէր տրուեր որ եւ իցէ նոր Կարգի՝ ի Վիեննա կայսանուննալ:

Անարատ Եղութեան տնի նախատմական (7 Դեկտ. 1910) Կայսրը յայտարարեց թէ յօժար է ինքը Մխիթարեան Հարց խնդիրը կատարել, եւ 1811 Յունուար 8ին Բարիկեան Արքեպիսկոպոսին յանձնուեցաւ կայսերական հրովարտակը, որ կու տար իրենց ի բնակութիւն քաղաքին Am Platzl կոչուած արուարձանին մէջ վաղուց լքեալ՝ Վեղարու որ կրօնաւորաց (capucin) խարխուլ Վանքն ու Եկեղեցին: 1811 Փետր. 16ին յանձնուեցաւ վանքն իրենց. որ երկու տարի ետքը փոքրիկ գումարով մը սեփականութիւն եղաւ Միաբանութեան:

Փետրուար 18ին Արքեպիսկոպոս Բարիկեան մեծ շուքով՝ արքեպիսկոպոսական թագով եւ գաւազանով ելաւ թափորաբար Սերվիտներու վանքէն՝ եկաւ Վեղարու. ռայց վաճառ, ուր հայրապետական ձայնաւոր պատարագ մատոյց: Մոյն օրն ի մեծ ուրախութիւն հասան Վիեննա նաեւ Գրաց դադարող չորս միաբանները:

Ահա այս օրը բախա կ'ունենայ Միաբանութիւնս 100 տարի ետքը տեսնել ուրախութեամբ:


Մեր ժողովուրդը տակաւ տակաւ Հարց հետ յարաբերութեան մէջ մտաւ, Միաբանութեան յետին չքաւորութիւնը քիչ քիչ մեղմիլ սկսաւ. այլ եւ այլ կողմերէ կը բերուէին ուտելիքներ եւ կահ կարասիք: Առ այս Միաբանութեանս պահապան Հրեշտակն եղաւ յատկապէս Փրկչական (rédemptoriste) կրօնաւորն Սուրբ Կղեմէս Մ. Հօֆբաուեր (Hoffbauer), որ ամէն օր առտու կանուխ Մխիթարեանց վանքը կու գար խոստովանանք լսելու եւ քարոզելու, որով ժողովուրդը, որ ի սկզբան մօրուաւոր արեւելցի օտարածէս եւ օտարախզու կրօնաւորներէն կը խորչէր, համակրիլ սկսաւ:

Շուտով սկսաւ դարձեալ ծաղկիլ Միաբանութիւնը: Արեւելքէն բերուեցան պատանիներ, բացուեցաւ կղերանոցը: 1811ի մէջերը բացուեցաւ նաեւ Մխիթարեան Տպարանը՝ որուն երկխայրիքն եղաւ «Վարք Ս. Կուսին», լոյս տեսած 1812ի սկիզբը:

1817ին Բարիկեան Արքայայր Վիեննայի Առաքելական նուիրակ՝ Կարգինալ Սեւերոլիի հետ եւ ընկերակցութեամբ իւր քարտուղար Հ. Արիստակէս Ազարեանի՝ կերթայ Հռոմ, Միաբանութեան խնդիրները կարգի դնելու եւ յարաբերութիւնը Պրոպագանդայի հետ վերատին հաստատելու:

Բարիկեան ընկճած այլ եւս 85ամեայ ծերութեան բեռն տակ կառաջարկէ ընտրել ընդհանուր տեղակալ մը, որ կարենայ յառաջ վարել Միաբանութեան ծանրահոգ գործերը: առ որ ատակ կը նկատուի ընդհ. Գործակալն Հ. Արիտակէս Ազարեան: Սրկու տարի ետքը կը վախճանի ի Տէր Բարիկեան Աբրահայր (18 Ապր. 1825)՝ զոհած իւր բովանդակ կեանքը Միխիթարայ Տան Համար, որուն վերաբն ծաղկիլը բախտ ունեցաւ տեսնել Հրձուանօք:

Յաջորդ տարին (19 Ապրիլ 1826) կ'ընտրուի ընդհ. Աբրահայր Հ. ԱՐԻՍՏԱՎԷՍ ԱԶԱՐԵԱՆ (ծն. ի Կ. Պոլիս, 28 Յուլիս 1782), որ 1827,



Գ Յ Ր. ԱՐԻՍՏԱՎԷՍ ԱԶԱՐԵԱՆ  
Արքեպիսկոպոս եւ ընդհ. Աբրահայր

Յունուար 23ին Լեւոն ԺԲ. Բահանայապետէն կ'անուանուի Արքեպիսկոպոս Կեսարիայ: Իրեն կը պարտի Միաբանութիւնս իւր արագ, նիւթական եւ մտաւոր բարգաւաճումը:

Ազարեան օժտուած գեղեցիկ յատկութիւններով, խոհեմ եռանդեամբ եւ գործունեայ ձեռներեցութեամբ, իրեւ Աբրահայր եւ իրեւ եկեղեցական բարձր Աստիճանաւոր՝ ունէր ընդարձակ ապարկէզ գործունէութեան, որ եւ ի վիճակի ըրաւ զինքը թէ իւր Միաբանութեան, թէ իւր Ազգին, եւ թէ ընդհանուր Եկեղեցւոյ եւ Աւստրիական պետութեան Համար արդիւնաւից Հանդիսանալու:

Իւր բարձր կարողութեանն եւ ընդունակութեամբը մտաւ անձուկ յարաբերութեան մէջ պրբունիքի հետ (— իբրեւ Կայսեր իրական գաղին Ծորհրդականն եւ իբրեւ Ասպետ կարգին երկաթեայ թագին Ա. աստիճ. եւ Կայսրուհւոյն խոստովանահայր). եւ Միխիթարեան անունը սիրելի ընծայեց Մայրաքաղաքին եւ ընդհանուր աշխարհի: Իբրեւ այսպիսի Միաբանութիւնն իրաւամբ կը ձանձնայ զինքը այսօր իւր երկրորդ հիմնադրել:

Այս տեղ համառօտ գծերով միայն կը բաւականանը տալ իր գործունէութեան պատմութիւնը՝ մանրամասնութեանց համար, լայններով կարգալ Արքունի խորհրդականն եւ ծանօթ Մատենագիր Փ. Հուրտերի պրած ընդարձակ կենսագրութիւնը<sup>1</sup>:

Իբրեւ Հայր Միաբանութեան՝ Ազարեան իւր առաջին գործն ըրաւ Միաբանից թիւ բազմացնել, անոնց բարձր կրթութիւն մը տալ, եւ բարադրել Միաբանութեան նիւթականը: Վեղապարաց խարխուլ վանքը սննուկ նկատուելով՝ օր ըստ օրէ աճող Միաբանութեան համար, իւր փոքրիկ կայուածն Սիցինիթալ ծախեց, որ հեռու էր, եւ գնեց հին Փրանկիսկեանց վանքին աւերակներն ի Կրատերիայբուրգ որ Դանուրի ափունքը կը տարածուէր: Հոն կառուց նոր բնակարան մը եւ Մատուս մը: 1830, Մայ. 1ին աւարտած էր արդէն շինութիւնը, որուն հիմնաքարն — օրհնուած Բահանայապետական նուիրակ Սպինուրայէն — դրաւ յանուն Կայսեր՝ Փ. Կարլ (Franz Karl) Արքիպուքար Սեպտեմբեր 10ին: Հոս բնակեցան կղերականը մինչեւ 1838, երբ Մայր վանքին շինութիւնն աւարտեցաւ: Անկէ ետքը իբրեւ անկրանոց կը գործածուէր:

Շատ փափաքելի էր Միաբանութեան Մայր վանքի շինութիւնը. բայց դրամական ներթիւնելը թոյլ չէր տար այս մասին մտածել առ ժամն: Այլուսացուած պարապայ մը սակայն տուաւ իրեն համարձակութիւն նոյնին ձեռնարկելու:


1835 Մարտ 11ին Վիեննայի Ս. Ուրբիս արուարձանին մէջ, ուր կը գտնուէր նաեւ Միաբանութիւնը, հրդեհ մը կը ծագի. այս առթիւ քաղաքին շինութեանց հոգաբարձութիւնը փայտաշէն եւ հին տներն քննութեան կ'ենթարկէ. երբ երկիւղալի կը համարուի նաեւ հին Վեղապարաց խարխուլ վանքը, եւ անհրաժեշտ կը տեսնուի անոր ի հիմանց նորոգութիւնը: Ազարեան իրեն յատուկ ձեռնարկեցութեամբ կը սկսի շինութիւնը հսկայ ծրագրով, որ եւ մէկ ու կէս տարիէն կ'աւարտի:

Հիմնաքարի դրութեան համար կը հրաւիրուի կայսր Փերդինանդը՝ Նորին Վեհափառութիւնը սիրով կը բարեհաճի, եւ 1838, Հոկտ. 18ին ընկերակցութեամբ Մարիա Աննա կայսրուհւոյն կու գայ վանքը: Բարձր հիւրերը՝ իրենց հետ ունենալով արքունիքին Կարլ, Լուդվիգ, Վիլհելմ Արքիպուքարն ու Դուքս von Luccaի որդին՝ կառավորողուն Հանդիսաւայրը: Հանդիսութիւնը կը բանայ Արքեպ. Ազարեան վառ ծառով մը լաօրներէն լիցուաւ: Ապա կը գնէ Կայսրը հիմնաքարը, զոր օրհնած էր Ոչխան Արտիերի, քահանայապետական նուիրակը՝ առնութեակցութեամբ Արքունի Ժողովօրակալուն, եւ Եոթնեւոց Արքային: Հանդիսութիւնն ետքը հիւրերը կ'առաջնորդուին Տպարան, ուր առաջին մամուլը կ'ընծայէ Կայսեր հան-

<sup>1</sup> FRIEDRICH von HURTER: Aus dem Leben des hochwürdigsten Herrn Aristakes Azaria, Generalabtes der Mechitharisten-Congregation etc. Wien 1855. Հմտ. Ե-ր-ր-ր-ը Շարաթաթիւթ, 1856, էջ 82—84:

գիտութեանց յարմար բանաստեղծութիւն սը: Երկրորդը լատիներէն ուղերձ մը. ֆետրուար 25 մասնուրէն ի կարգին՝ երբ հիւրերը կը մտնեն, կը տպեն Աբրահամ Կոստանի արձրձը 25 լեզուաւ: Ի վերջոյ կը տրուի Հիւրերուն ընթրիք մը, որմէ ետքը յայտնելով Կայսրը իւր գոհունակութիւնը կը նուիրէ Ազարեան Աբրահամ Ազամանդազարդ (Brillant) մատանի մը եւ մեծագին Լանջարաշ մը (Brustkreuz):

Նոյն տարին (1838) կը մտնեն միաբանք նորակառոյց վանքը, ուր կը սկսին աւելի եռանդեամբ պարապել վանական եւ գրական գործունէութեան: Ազարեան իբրի,



Գ. Ե. Բ. ՅԱՆՈՒՐՈՍ ԳՈՋԱՏԵԱՆ  
 Երբեպիսկոպոս եւ ընդհ. Աբրահամ

ուսուֆասեր եւ բանիմաց անձնաւորութիւն, գիտէր լաւ առաջնորդել իւր հպասակներուն, խրախուսել զէպ ի յառաջ եւ գնահատել բարի վաստակը: Իւր արքայութեան շրջանը կը համարուի Միաբանութեան ոսկեդարը. երբ ծաղկեցան ուսումնական համբառով յայտնի անձնաւորութիւնք, որոնց վրայ ստորեւ պիտի խօսինք համառօտիւ:

Իւր բարձր միջամտութեամբ կը դադրի 1828—1829ին Կ.Պոլսն կաթողիկէ Հայերու դէմ յարուցուած հաւածանքը, եւ իւր միջնորդութեամբն ունե-

յան կաթողիկէ Հայերը ի Կ. Պոլիս անկախութիւն եւ անկախ նուիրապետութիւն :

Բազմաբնիկները կը կնքէ Ազարեան 1855, Մայ. 5ին, սուգի մէջ թողլով առ հասարակ Եկեղեցին, Միաբանութիւնը, Ազգն եւ Աւստրիան :

Ազարեանին յաջորդ կ'ընտրուի (1855, Աւգ. 6ին) Հ. ՅԱԿՈՐԱՍ Վ. ՊՈԶԱՃԵԱՆ (Ծնած Անկիւրիա 1808, Մոյ. 30). որ նոյն տարին Պիոս Թ. Բազմապապետէն կը յորջորջուի եպիսկոպոս Կեսարիայ :

Պողաճեան աշխատեցաւ մասնաւորապէս որ Միաբանից թիւը բազմանայ. բարուրդի Միաբանութեան նիւթականը, Հայաստանի եւ գաղթականութեանց մէջ վաճառուններ եւ գործներ բացուին : Եւ յաջող էին իւր քայլերը Արքայութեան առաջին 15 տարիները. հատուցուեցան Միաբանութեան հին պարտքերը, բացուեցան վաճառուններ եւ գաղտնիք ի Կ. Պոլիս, Զմիւռնիա, Տրիեստ, Պարսպատան եւն :

Վեղարաւոր կրօնաւորաց Եկեղեցին, որ մինչեւ նոյն ժամանակ տակաւին կանգուն կը կենար եւ կը գործածուէր, խախտած ըլլալով՝ ստիկանութենէն փակուած էր : Պողաճեան կը ձեռնարկէ անոր ի հիմանց շինութեան (1870), վար կ'առնուի հինը եւ կը բարձրացուի նորը՝ ընդարձակ թեւ մը, ուր են այժմ Եկեղեցին, Արքայարանը, Դպրոցն եւ Ատանադարանը, որ կ'աւարտի 1874ին :

Նոր շինութիւնը կը խախտէ Միաբանութեան բովանդակ նիւթական դրութիւնը, որ եւ ներքնոյն վրայ անազգեցիկ չի մնար :

Հազիւ սկսած էր շինութիւնը՝ ահա կը ծագի 1870ի պատերազմը. երբ անակնկալ կերպով զինը կեռապատկուի, գործաւորաց թիւը կը նուազի՝ կը խանգարուին բոլոր հաշիւները . . . : Որուն հետեւութեամբ կը ստիպուի Միաբանութիւնն օտարացնել շատ մը կալուածներ, նոյն իսկ Տարարներ, Վիիննայի մէջ Գրավաճառանոցը, Կրօնաբնայրուրդի ամբանոցը, Հռոմի կալուածը եւն. որուն կը յաջորդէ ժամանակ մը՝ գործունէութեան ձմեռ, կը փակուի Կ. Պոլսոյ դպրոցը եւ կը նուազի կղերական աշակերտաց թիւը :

Բայց Միաբանութիւնը գիտցաւ յրնթացս ինք զինքը կանգնել վերստին :

1883, Հոկտ. 1ին ալեւորեալ վախճանեցաւ Պողաճեանն : Բախտը միշտ տխուր նայեցաւ անոր ձեռնարկութեանց :

Եաջորդ տարին՝ 1884, Յուլիս 12ին ընտրուեցաւ ընդհ. Արքայ Հ. ՎԱՐՈՒԱՆ Վ. ԼՍԿՅԱՆՆԱՆ (ծն. 1843, Աւգոստոս 3ին ի Սամոնուվայ Տրանսիլուանիոյ), որ երկար ժամանակ գործած էր Մայր վանքը իրրեւ նորընծայից վերակայու, Առաջիկայ եւ Բարտուղար : Նոյն տարին՝ Նոյ. 9ին ձեռնադրուեցաւ տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեղիբրիայի :

Շատ բան կը յուսար իրմէ Միաբանութիւնը. բայց Աստուծոյ անքննելի նախանշանութիւնն ուրիշ կերպ տնօրինած էր իւր մասին :

Վաճառուններու այցելութիւն մը տալէ ետքը կերթայ Հռոմ եւ ի գարձին կը վախճանի ի Տրիեստ (1886, Յուլիս 15) :

Ուր հազիւ երկամեայ Արքայութեան ժամանակ Կ. Պոլսոյ վարժարանը կրկին կը բացուի, եւ Միաբանութեան Սահմանադրութիւնը, որ 1852ին Պիոս Թ. էն ի փորձ եւ ի քննութիւն ճանչցուած էւ 1882—84ի այլ եւ այլ ընդհ. Ժողովներու

մէջ նորանոր եղանակաբուններով ամրողացուած էր, Լեւոն ԺԳ. քահանայապետէն 1885 Յունուարի 23ին Համաօտարով մը կը հաստատուի:

1886 Ա.գ. 16ի ընդհ. Ժողովով կ'ընտրուի ընդհ. Աբբայ Հ. ԱՐՄԷՆ Վ. ԱՅՏԸՆԾԱՆ (ծն. 8 Յունուար 1824 ի Կ. Պոլիս), որ 1887, Ապր. 11ին Սաղամիւսյի տիտղոսաւոր Արքեպիսկոպոս անուանուեցաւ: Այտընեան<sup>1</sup> ծանօթ է Ազգին մանաւորապէս իբրեւ քերական, լեզուագէտ եւ տեղեակ գեղեցիկ արուեստից, եւ իբրեւ արդիւնալից



Գ Ն Ր. Վ Ա Ր Գ Ա Ն Ը Ս Տ Կ Ա Ր Ծ Ա Ն  
Արքեպիսկոպոս ևս ընդհ. Աբբայ

բարձր անձնագրութիւն պատուեցաւ նաեւ եկեղեցական եւ աշխարհական տիտղոսներով, իբրեւ Ատընձի հրակայ Ս. Բահանայապետին, Կոմս Հոռոսյ, Երէց Պալատան, Փրանկիսկոս Յովսեփայ կարգին Մեծ Խաչովն եւ Աստղով, Գ. կարգի օսմ. Մէծիտիէիւ եւն:

Այտընեան յառաջ վարեց իւր նախորդին սխաժըր: Ուղղեց ուշադրութիւնը

<sup>1</sup> Հմմտ. Մէնեփիշեան Հ. Գ. Կենսագրական պնարկ առթիւ յիմնանայ յարկին Գեբ. Արտն Արքեպիսկոպոս Այտընեանի կենաց եւ գործունէութեան. Վիեննա 1895. եւ ՀԱՆԳ. ԱՄՍ. 1895, Թ. 11, 1902, Թ. 8 եւն:

բարեգրել Միաբ. նիւթականը, աշակերտաց թիւը բազմացրնել եւ խրախուսել գիտնական ձեռնարկութիւնները:

1887ին հիմնուեցաւ գաղթած Լուրդա շարաթաթերթին տեղ՝ «Հանրէս Լճ. ոտչեայ», Ուսումնաթերթը: Կենդանացուց Կ. Պոլսոյ եւ Զմիւռնիոյ վարժարանները, Տպարանը յետ գնեց (1889), իւր օրով զրկուեցան Հայաստան առաքելութիւններ եւ 1901ին նորոգուեցաւ Միաբանութեան Եկեղեցին ի վիճինաւ:



Գ Ե Ր . Ա Ր Մ Է Ն Ա Յ Տ Ը Ն Ե Ա Ն  
Արքեպիսկոպոս եւ ընդ. Երբանաշար

Վախճանեցաւ լի արգեամբք 1902, Յուլիս 21ին, թողով Միաբանութեան իւր մեծ Անունն եւ արժանիքը: Վեց տարի գատապիկ մնաց աթոռը, երբ իրբեւ տեղակալ վարեց գործերը Գեղյ. Հ. Թապէոս Թաղակիր Արքայ Թոռնեան:

1909 Յուլիս 19ին ընդհ. Ժողովն մէջ ընտրուեցաւ ընդհ. Արքայ Հ. ԳՐԻԳՈՐ Վ. ԳՈՎՐԻԿԵԱՆ (ծն. ի Սամոնոյվար Տրանսիլուանիոյ 1841, Մայիս 14), որ 1910, Մայիս 7ին Պիոս Թ. Քաջանայապետէն անուանուեցաւ Արքեպ. ՄԾԻՐԱՅԵԱՆ եւ յաջորդ տարին պատուեցաւ Վիճնայի Բաղաբապետութենէն Կրկին ոսկեայ Սաղվատոր շքադրամով:

Գեր. Գովրիկեան, իւր բազմաթիւ երկատիրութիւններով եւ երկարժամանակեայ արդիւնալից գործունէութեամբ Միաբանութեանս այլ եւ այլ վանատունները, մերթ իրիւս Վարիչ Դպրոցի, մերթ Տպարանապետ եւ ժողովօրհայտ, ծանօթ է արդէն Ազգին՝: Եւ իրիւս այնպիսի կը վարէ այժմ Միաբանութիւնս մեծ աշարժութեամբ եւ Հայրական խնամով: Եւ Միաբանութիւնս, սօձկելով Նորին Գերա-



Գ Ե Ր . Գ Ր Ի Գ Ո Ր Գ Ո Վ Ր Ի Կ Ե Ա Ն  
 Երջնպիտակապառ նս ընդհ. Սրբախոյր

պայծառութեան քահանայական ձեռնադրութեան (1861, Մայիս 9) եւ գրական գործունէութեան կիսադարեան յոբելիսներ իւր դարաւոր յոբելեանի ուրախութեան օրերուն՝ կ'ըզայ Ամենակարողէն ամէն երկնաւոր վարձատրութիւն եւ երկար կեանք:

՝ ՀՄԹ. ՀԱՆԳ. ԱՄՍ. 1909, էջ 225—30. 1910, էջ 195—199.

Մխիթարեան Միաբանութեան մասնաւոր նպատակն եղած է ի սկզբանէ հտու՛հ հայ ժողովուրդը բարձրացնել հոգեւորական եւ մտաւոր կրթութեամբ, անոր երիտասարդութիւնը դաստիարակել եւ հայ կաթողիկէ հաւատացելոց հոգեւոր հոգն ու ինամբը ստանձնել:

Այս գործունէութիւնը սկսած էր արդէն Մխիթար եւ երկու Միաբանութիւնք ալ հետեւեցան եռանդեամբ իւր տուած բարի օրինակին՝ մինչեւ օրս:

Այս նպատակի ծառայեցին մասնաւորապէս երկու ուղղութեամբ՝ Գրականութեամբ եւ Ուսուցութեամբ: Դրենց այս կրկին գործունէութեամբ մատչելի եղան ազգային հին գրական գանձերը հասարակութեան, ծանօթացան օտար անուանի հեղինակներու գործերը թարգմանութեամբ, եւ նոր գիտութիւնն այլ եւ այլ հատորներով ներկացուեցաւ տակաւին ի խաւարի գտնուող ազգութեան, որուն արդեամբք այնպէս քաղաքակրթուեցաւ համայն ազգութիւնը, որ այժմ ի վիճակի է ինք զինքը յառաջ վարելու դէպ ի բարձրագոյն բարգաւաճում: Միւս կողմանէ ջանացած է հոգեւոր զբերու հրատարակութեամբ, քարոզութեամբ եւ հոգեոց հոգերով հայ կաթողիկէ հաւատացեալները բարեպաշտութեան եւ առաքինութեան մէջ զարգացնել:

Վիեննական Միաբանութեան արդիւնքն է մասնաւորապէս որ կաթողիկէ հայերը, որոնք Մխիթարայ օրով Թուրքիոյ մէջ հազիւ քանի մը հազար կը համարուէին, այսօր 100.000էն աւելի են եւ ունին առանձին նուիրապետութիւն եւ կաթողիկոս ի Կ.Պոլիս:

Մխիթարեան Միաբանութիւնս իբրեւ դաստիարակ գործեց յատկապէս ուսուցչութեամբ իւր սեպհակոս գաղղոցներու մէջ:

Այս նպատակու բացաւ այլ եւ այլ քաղաքներ վանատուններ եւ Դպրոցներ. որոնցմէ ոմանք բերումը հանգամանաց հարկ եղաւ փակել, բայց շատերը պահպանած են իրենց գոյութիւնը մինչեւ օրս:

1844ին հիմնուեցաւ ի Տրիեստ վանատուն մը, ուր 1858—1875 բացուեցաւ ընդ հսկողութեամբ Մխիթ. Հարց Հասարակաց Գիմնազիոն մը:

Ի Նայսաց Հունգարիոյ հաստատուեցաւ 1850ին Առաքելութեան տուն մը՝ Ժողովրդապետութեամբ, ուսկից կը ինամուլին մինչեւ օրս Ռումանիա, Սերբիա եւ Բուլղարիա ցրուած կաթողիկէ հայերը:

Կ.Պոլիս ունեցաւ 1853էն ի վեր Պերայի մէջ վանատուն մը եւ վարժարան, որ թէեւ 1870ին այրեցաւ բայց Պանկալլի. ուր 1865ին արդէն յատուկ երկիր ստացած էր եւ վարժարան մը հաստատած, շարունակեց իւր գործունէութիւնը: 1884ին կաթողիկոսն Ստեփ. Աղաբեան յանձնեց իրենց Պանկալլի-Շիշլի կաթողիկէ Հայոց ժողովրդապետութիւնը: Վիեննայի Մխիթարեանց դպրոցն, որ այժմ Վիճապոլսկի կամ Լէջեւած մըն է, իւր գոյութիւնն ունէր արդէն 1820էն իսկ յառաջ:

1840էն ի վեր հաստատուեցաւ Առաքելութեան կայան մ՛ալ ի Ջմիւռնիա, որ քիչ յետոյ (1845ին) եղաւ վանատուն եւ Ժողովրդապետութիւն (1883): Բացուեցաւ նաեւ Վարոց մը (1846էն), որ մինչեւ օրս կը գործէ:

<sup>1</sup> Ամեն. Քոստան Լ. Թ.՝ Հայք ի Ջմիւռնիա եւ ի շրջակայս իւր. հար. Ա. Վիեննա, 1899, էջ